

5
14 1450

"ՀԱՅԻ" յարացութեան
08 APR 2010

Հայոց Սպագրական ընկ. № 1

№ 1 Սխալքալարի ճիւղ № 1

ԿՊ.

ՊԱՌԱՒԱՇՈՒՅԶ

ԶԱԿԱՐԵԿԻ ՀԵՎԻ ԱԹՆԵՐԻՑ

ԳՐԻ ԱՌԱՒ
Ե. ԼԱԼԱՅԵԱՆՑ



Ա. Ե. Ք Ծ Ա. Դ Ր Ա Գ Ո Լ

Տպարան Ա. Մ. Մայակովսկի

1911

398.3

L-14

30.04.2013

№ 1 Հայոց Ազգագրական ընկ. № 1
ՎԵՐ

№ 1 Ախալքալաքի ճիւղ № 1



ՊԱՌԱԽԱՇՈՒՆՉ

ԶԱԽԱԽԹԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻՑ

ԳՐԻ ԱՌԱՐ
Ե. ԼԱԼԱՅԵԱՆՑ



ԱԼՔԲԱԴՐԱԳՈԼ
Տպարան Ա. Մ. Մաշհասեանցի

1911

Ա Զ Դ.

Հայոց Ազգադրական լնկերութեան 1908 թ.
Մարտի 30-ի ընդհանուր ժողովը խմբագրական մասնա-
ժողովի առաջարկով ինկատ առնելով, որ Ազգագրա-
կան հանդիսի ծաւալի փոքրութեան պատճառով հնարա-
ւորութիւն չի լինում բանահիւսութեան վերաբերեալ
նիւթեր բաւականաշափ հրատարակելու, ինկատ առնե-
լով, որ ընկերութեանս ճիւղերը կարող են ամենայն
հեշտութեամբ և մանաւանդ ամենայն յաջողութեամբ
հաւաքել և բարբառի տեսակէտից վերաստուգել ու հրա-
տարակել իւրաքանչիւրն իւր շրջանի բանահիւսութեան
վերաբերեալ նիւթեր՝ որոշեց. «Պառաւաւունչ» ընդ-
հանուր խորագրի տակ հրատարակել ճիւղերի հաւաքա-
ծուները՝ վերապահելով Կենտրոնի Խմբագրական Մասնա-
ժողովին միայն վերջնական խմբագրութիւնը:

Խորհուրդն և Խմբագրական Մասնաժողովը շնոր-
հաւորում է փոքրիկ, բայց շատ բանում յառաջադէմ
Արարալագի եռանդուն ճիւղին, որ այս որոշման առա-
ջին գործադիրն է հանդիսանում, հրատարակելով «Պա-
ռաւաւաւունչ» ներկայ առաջին պրակը, և յոյս ունի,
որ միւս ճիւղերն էլ այլ ևս չեն դանդաղիլ հաւաքելու
և հրատարակելու սաստիկ արագութեամբ անհետա-
ցող հայ բանահիւսութեան նշխարները:

Խորհրդի նախագահ՝ Ա. Մէջիբ-Ազարեան

Անդամ-Քարտողար՝ Ե. Լաշյեան:

1910 թ. 21 Դեկտ.

Թ. ի Ժ ի ս:

I. ԱՆԹԻՈՒ ԱՇԽԱՐՔ ԷՐԹՅՈՂ ՏՂԱՆ:

Գըլի կը չի ըլլի՝ մէ թաքաւորմ զըլի։ Ստիկ
կունենայ կը իրեք տղայ։ Տղաքն օք հասնին կը՝
թաքաւորը կըսէ կը թը՝ էկէք գայեօդնիրդ ցկէք,
ում գուռն օք ընկաւ՝ անոր աղջիկը առնենիք ձե-
զի։ Կուղան ցկեն կը, մենծինը զըյնի կը մէ հարս-
տիմ, միջնակինը՝ մէ իշխնիմ զուռ, ատոնց
աղջիները կառնեն։ Պղտըկինը կրթայ ծովին
զրադը մէ գորտիմ փոր խըի կը։ Տղան կերթայ
տեսնի կը գորտը, կըսէ։ «Հըլպտ խմ բաղզս ա
աս էր», վերցընէ զնէ կը եազլուխիմ՝ մէջ բերէ
կը հօրը։ Հարը հորսոտիկը վրան ու գուղէ օք
տղին գլխատել տայ. իշխնիները, մարը մէջ զըյ-
նին, թաքաւորին հերսը զիջեցնեն։ Տղան աղաշէ
կը թը՝ գորտը մէ օթախիմ ցկեն, էրթայնայ։
Տանին մէ մունտառ օթախիմ ցկեն կը վար։
Տղան մէկալ օքը գուղայ օք գորտը տեսնի, սիր-
ար քաշէ կը, չի համրիրէ, տեսնի կօր ան մուն-
տառ օթախիր հայլի է գառէ, գորտանա մէ բօշամ
ըուչուրիր է։ Կառնէ անմին ինչ, խառնէ կը իր-
ար ու գելիէ գուս, զուան յետեր պահ մտնի կը,
ծակին կաշէ։ Մէմա տեսնի կօր գորտը վրայէն
փոստը ցկեց ու էրկնային լուս աղջիկմ դառտւ։
Անոր շախւէն մութ պատերը լուս տուին։ Հըմը

ջանման տղայ, գուռը բանայ ու վազգէ զրկէ ատոր. ատիկ չաշմիշ զլի օր փախչի էրթայ փոստն հազնի, տղան անորէն առաջ խլէր փոստն ու ցրկէ կը թնդիր, փառէ կը: Արթղ զլիին մարթ ու կնիկի, իրար հետ սիրով ապրին կը:

Մէ օրմ՝ թաքաւորը տեսնի կօր իրեն զոնաւանին մէ շաւխմ՝ է զիսէ. մարդ զրկէ կօր իմանան թը աղ ինչչն է: Կերթան, գուզան թը՝ զոնաւանին դէմը մէ աղջիկո՞ է կայնէ, անպէս աղջիկո՞ օր՝ սաղ աշխըքին մէջը անդըտնուելիք, լուսն էրեսէն կաթէ կը. ատ շաւխը անորէն է զիսէ. Թաքաւորը զուս գելլէ տեսնի կը աղ աղջկան՝ խելքը զլիսէն կերթայ, սիրու խմէ կը՝ հսմը ինչ էնես օր իրեն հարսն է: Օրմ՝ էրկուս՝ ատիկալ զաւթ չի ըլլի, միտքը դնէ կ'օր տղին զրոխը աղէ ու ատոր ինքը առնէ: Կանչչ կը տղին, կըսէ. «Դու պիտի էրթաս ընծի անպէս չատրըմ բերես օր՝ սաղ զոշունս տակը հաւքի, թը չը՝ զլոխդ կուռել կուտամ: Ցղան հասկընայ կը բանը, մոլորը զրյնի ջանը. խեղճ ու սէֆիլ զուգայ տուն. օ սահաթ կնիկը դէմ կը վազգէ, փաթթուի կը վիզը, հարցընէ կը թը՝ ընչի՞ է տիրէ: Ան ա բան չի պահէ, կըսէ կը թը՝ թաքաւորը իրմէն անպէս չատրըմ ուղեց, օր սաղ զոշունը մէջը հաւքի: «Ատամ, կըսէ կնիկը, ատ ա բան է ու, քընը խանում մարիկիս ըսէ թը՝ աղջիկդ ձեր պիտի չատրըր ուղեց, առ տար իրեն»: Ասիկ կերթայ ծովին քէանարը, կանչչ կը խանում մարիկին: **Մէ խանում խաթուն կնիկմ՝ գելլէ զուս: Ասիկ**

կըսէ կը թը՝ ձեր աղչիկը ձեր պիտի չատրըր ուղեց: Լաւ, կըսէ կնիկը, սըկի կը չըին տակն ու մէմ ա զելլէ երեսը, մէ զոնա չատրըմ կուտայ փեսին: Փեսան շնորհակալ զլի, ուրախ ուրախ կառնէ, տանի կը թաքաւորին, թաքաւորը չատրըր գարնել կուտայ, սաղ զոշունը մէջը թօփ զլի, կեսն ա բաց կը մնայ: Թաքաւորը մաթ մնայ կը: Նորէն կանչչ կը քովը՝ կըսէ թը՝ պտի թեզմ՝ էրթաս, կակի մեծութեան մառչանմ՝ բերես, թը չը՝ զլոխդ կուռել կուտամ:

Ասիկ կէնա խեղճ ու սէֆիլ զուգայ կը տուն. կնիկը վլմանայ կինա մօրը քովը զրկէ կը: Փեսան կերթայ ծովին քէանարը կանչչ կը զոնքնչին զուս, աղաչչ կ'օր մէ հատոմ կակի մեծութեան մառճանմ՝ տայ: Յն ա կըսէ կը թը՝ ասպէս զընը՝ մէ զեմ ուստ զուգայ, իմ կողմէս ըսէ անոր՝ կուտայ կը: Ասիկ ցըցուցած ճամփով կերթայ կը, մէ զոնա զեմ՝ ուստ զուգայ, կըսէ խանում մարիկին ըստ օր ինձի կակի մեծութեան մէ մառչանմ՝ տաս: «Լաւ, կըսէ զեր, քալէ կնկանըս քովը տամ:»: Քիչմ՝ կերթան, տեսնին կ'օր մէ ուրիշ զեմ՝ նստէ, մէ ծիչը ցկերը է մէ ուր՝ մէկալ մէկալ ուսը, փութմ՝ ա զուրզուշուն ցկեր է բերանը շթըր—շթըր ծամէ կը: Աս զեր քաշէ կը թուրն ու կնկանը զլոխը կուռէ կը. կուռիլլ զիմանայ՝ արունը կակի մեծութեան մառչան կուռած թապլէ կը:

— «Տէ, կըսէ զեր, ժողովէ ինչըան զուգես»: Ասիկ ծոցն ու ջերերը լըէ կը, կըսէ. «Հերիք է,

ալ տեղ չունիմ»։ Աղ վախթը զել ծոցին հանել կը եափրազմ՝ ու բսէ կը կնկանը դլխուն։ կնիկը օ սահաթ սաղնայ կ'ու ծամէ կը ձութը։ Տղան ուրախ ուրախ գուղայ, քանիմ մառջան կուտայ կը թարաւորին։ Թարաւորը դհա կատղիկը, կանչէ, կըսէ կը թը՝ մարդոր մեռաւ խաղնին բալնեստանը հետը տարաւ, պիտի էրթաս, բերես, թը չը՝ սաղ տեղդ անկաճդ թողնիմ կը։ Տղան կինա կերթայ ծովին քէանարը, խանում մարիկին կանչէ կը դուս, կաղաչէ օր իրեն մէկալ աշխարքը դրէ, էրթայ մօրէն խաղնին բանլինքը բերէ։ Խանում մարիկը գուս հանէ կը կարմիր, ճերմակ, մէմա ու ձիմ, լողացնէ, շփէ կը, ետև ա հարցընէ կը թը՝ վէրը կընայ ատ տղին անթիու աշխարքը տանի ետ բերէ։ Ճերմակը կըսէ կը թը՝ ես տանիմ բերեմ կը։ Տղան նստի կը ձիուն, ձին կըսէ՝ աշքերդ խփէ ու բաց. խփէ ու բանայ կը, տեսնի կ'օր գետնին տակը մէ մութ տեղմ են։

Քիչմ' առաջ կերթայ՝ տեսնի կօր, մէ հարսմ' տէյմօր բուկը ջրի մէջ խրուած՝ մէալամիշ գըլի թը՝ ծառաւ մեռայ։ Կերթայ քովը, կըսէ ատ ինչէ՞նէ օր տէյմօր բուկտ ջուրն էս խրէ ու պուտմ' ջուր չես կընը խմէ։ Սնա թը՝ մէմ' դու առաջ ըսէ ու՞ր կերթաս։

«Կերթամ' օր մօրէս խաղնին բանլինքը առնիմ տանիմ։»

— Լաւ, կըսէ, անտեղ գնացողը եղ չի գառնայ, էակաը ետ գառցար՝ կըսիմ։ Հըմը տեսնիմ կ'օր

մեզք ես, առ խսի էրկու խնձորը, զանէն օր նես պիտի մտնիս, էրկու կողքը ասլամնմ' ու զափրանմ' են կապած, մէկը տու մէկին, մէկալը մէկալին՝ նես մտի։

Ստիկ կ'առնէ խնձորները՝ կերթայ։ Կերթայ, տեսնի կ'օր մէ կաշում վրայ մարթ ու կնիկ նըստել ծեծկուին կը։ Մօտենայ կըսէ կը թը՝ ախը ին՞չ էք էրէ օր ծեծկուիք կը։ — Թը գընը էկէր ետ էկար, կըսենք կը։

Ասիկ ալի առաջ կերթայ, տեսնի կը կնիկմ' մէ ձեռքը կըակի մէջ, օլսթը ունկանի պղինձը վրան։ Ասոր ա հարցընէ կը թը՝ ինչ՞ ձեռքը կըակը գըեր վասէ կը. ան ա ալի ան կըսէ կը թը՝ անտեղ էրթցողը ետ չի գայ, թը ետ էկար՝ կըսիմ։ Քիչմ' առաջ կերթայ, տեսնի կ'օր մէ ալաղափում, էրկու կուշտը մէ ասլանմ' ու զափրանմ' են կայնէ, հանէ առաջի հարսի առաւած մէ խնձորը մէկին կուտայ, մէկալը մէկալին. ատոնք ետ բաշուին կը, ատիկ գուռը բանայ, մտնի կը նես։ Օ սցաթ անմահական հոտը բուրէ կը, տեսնի կը մօրը լուս կոռած, անթառափան ծաղիկ բոլորը բուսած։ Կերթայ մօրը ձեռքը պագնէ, կըսէ կը թը՝ հարըս խաղնին բանլինքը գուղէ կը։ Մարը լցուի կը, գուլայ. «Կապինին բանլինքը իրեն քովն է, կըսէ, անիկ միտքը գրեր է օր՝ քեզի սըպանէ։ Առ խսի եափրաղը՝ գընը, ֆէնդովմ բակրի գոխսդ ազատես»։

Ասիկա գոււայ, կինէ թը փաթթուի, լուսիմ' պէս ձեռքէն գելլէ. գառնայ կը ետ, գրգայ ան կնկանը քովը, օր ձեռքը կըակին մէջ գրեր, վա-

ուէր կը: Անիկ զարմանայ կը, կըսէ. Աֆֆարը տղայ, ինսընի չերթցած տեղը դու գնացիր:

Չէ, կըսէ ասիկ, դուն ան բսէ թը՝ աս ինչի ձեռքդ կը վառես:

— «Մեղքս ինչ պահեմ, կըսէ կնիկը. անթիու աշխարքն օր խապ կէնէինք, կաթին մէջ վիրահա ջուր խառնէի կը, հիմի անէ, բաշեմ կը:

Ասիկ կանցնի, կերթայ մէկալին քովը, ալի անպէս հարց ու փորձ կէնէ. անոնք աս կըսեն կը թը՝ անթիու աշխարքը էրկուսիս աշքն ա դուսն էր, սիրուն հարսմ ըլլիր՝ ես կը սիրէի, սիրուն մարդմ ըլլիր, ան կը սիրէր, հիմի ես ասոր կը ծեծեմ թը՝ մեղքը քուկդ է, ան ա ինձի կը ծեծէ, թը քուկդ է, թող դու ուրիշ շըսիրէիր, օր ես ա չսիրէի:

Կանցնի կերթայ առջինին քովը. անս կըսէ կը թը՝ արտըւորին օր ջուր տանէի կը, ծառաւ ճամփորթիմ ջուր չտուի, հիմի ես ծառաւ պապակիմ կը:

Տղան կանցնի, ձին կըսէ. «Աչք խփէ ու բաց»: Խփէ կ'ու բանայ կը, տեսնի կը իրենց դուսն առաջն է. զիջնի, ձին բաց կը թողնէ, կերթայ նես: Կերթայ նես՝ փաթթուի կը կնկանն դուրայ, թը հարքս ինձի սըպանել դուզէ, բանլինքը իրեն քովն է:

«Ախ, կըսէ կնիկը, դուն օր իմ փոստս թւնդիր չցկէիր, ես հիմի քեզի ապատել էի»:

Տղան հանուի կ'օր քնի. տեսնի կ'օր ծոցէն բանմ ընկաւ, վերցընէ կ'օր բանլինք: Մի սէ մօրք տուած հափրաղր բանլինք է զառցէ: Ուրախ-

նայ կը, մութէ մութանց տանի կուտայ կը հօրը:

Հարը տեսնի կ'օր աս անգամ ա պրըծաւ էկաւ, կըսէ, «Պտի էրթաս անպէս մէ մէյմունմ ըերես, օր ինքը ըլլի մէ թիզա՛, միրուքը օխթը թիզ»:

Կերթայ ալի ծովին քէանաըը, խանում մարեկին կաղաչէ, կառնէ մէ մէյմունա՛, դուզայ: Գուզայ օր թաքաւորը զոշունը կը խաղցնէ, տանի կը կուտայ:

Թաքաւորը կըսէ. «Տէ՛, մէմ՞ թող խազայ, տեսնիմ շնորհը»:

Մէյմունն օր սաղզօրքին առաջը չի խազայ, ետեւ գուզայ թաքաւորի առաջ կայնի կ'ու կըսէ. — «Թաքաւորն ապուաստ կէնայ, հարն օր օրդուն աշխատի սըպանէ, անոր ինչ պատիժ պիտի տրուի»:

Թաքաւորը կարմրը կը, հըմը ինչ պիտի էնէ, սաղ զոշունը իրեն կաշէ:

«Ինչ օր գուզես», կըսէ:

— «Թող քար կուփի», կըսէ մէյմունը:

0՝ սահաթ թազաւորը քար կուփի կը:

Դոշունն օր ատ հարզը տեսնի կը, ճուայ կը թը՝ տղին թաքաւոր գուզենք: Արթղ ատ տղան կնկանը կասնէ, թաքաւոր նստի կը:

Անոնք հասան իրենց մուրազին, դուք ա հասնիք ձեր մուրազին:

II. ԵՐԿՈՒ ԱԽՊԱՐ:

Գրսի շիբուի էրկու ախպար զըլլի. մէկը զանին, մէկալը ֆուխտրա; Փուխարին ալուքը պարպի կը, կերթայ զանկին ախպօրէն մէ մաղմ արուր գուղէ կը, թը, ախպար, մէ մաղմ ալուր տու, դուրպէթ էրթամ բերեմ, կուտամ կը: Մխպարը կըսէ կը, թը դուն տակդ փախուցեր պըճեր ես, էտե ո՞ւրտից պիտի տաս: Փուխարա ախպարը տուն կերթայ, կըսէ կնկանը, թէ աղջի, եղ, աւէ ամբարին քեօշաները ու մէկ էրկու հացմ էրա, ես ֆէլս փոխելեմ, զուրպաթ պիտի էրթամ, փարայ փաստկեմ: Կնիկը կաւէ ամբ, բին քեօշաներն ու մէ հացմ կեփէ, մարթը կտոնէ տտ հացն ու զըյնի ճամփայ: Կերթայ, կերթայ համնիլը մէշիմ, գելէ մէ ծառիմ: Քիչմ կենայ կը, կաշէ օր մէ առջմ գտըմ՝ ու մէմա մէ մուկմ: Գուքան կը ատ ծառին տակ: Ստոնք քիշմ հանգչին կը օրտ՝ բանդ եարանութան գարնեն կը, առջն ու գալը կըսէն մկին թը՝ հէշ ի՞նչ ունիս, մուկ ախպար: Մուկն ա կըսէ թը՝ կոտովմ մէմ օսկի ունիմ ատ ծառին տակը: Գալին կըսէն թը՝ դու ի՞նչ ունիս, գալն ա կըսէ թը, անտեղ մէ սիւրիւմ օշխար ունիմ, անոնց մէջը, մէ զօշմ կայ, հըմը՝ անպէս մէ զօշմէ, օր, ինչ հիւանդ ա օր ըլլի, անոր բեալլան ուտէ,

մէկէ մէկ զելլէ, լաւնայ կը: Առջին կըսին. Դու ինչ ունիս. ան ա թը՝ ես ան քռչին մէջ զաթցուն զիւկիւմ օսկի ունիմ: Ասոնք քիթտուն մեր մարթը ծառին վրայ կիմանայ: Եփ օր ատոնք կերթան, մուկը հանէ կը իրան օսկեստանքը արեգէկին ակր չորցընելու: Ատ վախթը մարթը վար կիջնի ծառէն, զարնէ մկին օթքը կոռուէ կը ու օսկեստանքը կառնէ կերթայ տուն: Մտոր էքսի օրը կերթայ սիւրիին միշէն զօչը զողնայ, կուզայ կը տուն: Սապախտանը կանչէ կը թալլամին ու թանուէն կենէ, թը քընը շաբսուն, ճուայ ու ըսէ թը՝ վել հիւանդ ունի թող բերէ, ես լաւցընիմ կը: Ատ վախթը թաքաւորին աղջիկը շատ հիւանդ զըլլի: Եփ օր թաքաւորը զիմանայ, կանչէ տտ մարթուն իրեն բովը ու կըսէ կը թը՝ թէկէր աղջիկս լաւցուցիր, ի՞նչ օր ուզես, կուտամ կը, թը չը լաւցուցիր՝ գլուխւտ կառեմ կը:

Մարթը կըսէ կը, թը լաւցնեմ կը: Էքսի օրը ատ մարթւն է, օխթը պղինձ ջուր կը տարցընէ ու անքան կը եռցընէ, օր օխթը պղինձ ջուրը մէ պղինձմ զտոնայ կը: Ետե ատ մարթը փերել կուտայ թաքաւորի աղջկանը, լողացնէ կը ատ ջրով, պառկեցնէ կը, փերէ ատ զոչին զլոխը կուտեցնէ: Երկու օր էտե ատ մարթը կերթայ կը թաքաւորին զօնաղ, օր տեսնի թը հիւանզը ինչդէ: Թաքաւորը տեսնելուն պէս հրամմէն նես տանի, նտեցնէ կը, մէ լաւմ պատիւ կուտայ, ետե կըսէ կը թը, տէ մուրատ ուզէ, մուրատ տամ: Աս մարթը կըսէ կը թը իմ մուրատս քու

սաղութենդ է. Եփ օր թաքաւորը շատ դօնէ կը, արթղ ատ մարթը կըսէ թը՝ ինծի պէտքէ վաթցուն դաւա, վաթցուն վիհտատ, վաթցուն մարթ: Թաքաւորը կըսէ թը ատ հէշ, դուզով բան ուզէ, մալ, դովլաթ, վարա ուզէ: Մարթը ջուղապ կուտայ թը՝ թաքաւորն ապուաստ կենայ, ուրիշ բան չեմ ուզէ: Թաքաւորը հրամայէ կը թը չէ, ձեռաց բիթտուն ո զածնա կուտան կը ու ատ մարթը կերթայ քոչին միջի օսկին բերելու: Կերթան թը չը՝ մարթը կըսէ թը՝ վերցուցէք ատ քուցը, քուցը վերցնեն կը ու տեսնին կը վաթցուն բեռ օսկի, բառնանկը դաւաներուն ու վերեն կը ատ մարթուն տունը:

Եքսի օրը ատ մարթը դօնախլըս կէնէ: Մարթիկը կըսեն, աս մարթը տունը հաց չունի ուտելու, մեզի ի՞նչդ կը կանչէ: Հէնէիսա բիթտուննա կերթան կը: Ասոր ախպարը թէնէդիկ չի էնէ ֆունարա ախպօրը տունը էրթըլու, ինչեիցէ, դուզան զուզվ-շառով տանին կը: Նես մանի կը թը չը, տեսնի կը մինտրները, տան սարքն ու կարգը, զարմանայ կը, կանչէ կը ախպօրը մէ դրադ, խոստովանեցընէ կը թը՝ ասքան դովլաթը ինչդ ձեռք բերեց, անա չի պահէ, բիթտուն պատմէ կը: Ասիկ օր գիմանայ, ինքնա միտքը թնէ կ'օր զուրպաթ էրթայ: Եփ օր տուն կերթան, աս զանկին ախպարն է կըսէ կնկանը թը՝ հաց էփէ, ևս ա զուրպաթ պիտի էրթամ, իմ ֆուխարա ախպարս քնաց, մալի վարի տէր էղաւ, ևս չե՞մ ըլլի:

Եքսի օրը կերթա կը ան մեշան, ու գելէ ան ծառը, որին վըայ ֆուխարա ախպարը էլեր էր: Ստ վախըթը գուքան առչը, գալը ու մուկը: Առջը ու զալը հարցնեն կը մկին թը, ի՞նչի ես թթուէ, անա թը գուք օր գնացիր մէ մարթուն ծառէն իշաւ, օսկեստանը տարաւ: Գալին կըսեն դուն ինչի ես թթուէ, զալն ա կըսէ կը թը, իմ սիւրիւխս միջէն դօչս զողցեր են: Առջին կըսեն, դուն ինչի ես մուռթտ կախէ, անա կըսէ կը թը՝ իմ վաթցուն կիւկիւմ օսկիս են տարել: Մէմա մուկը վեր կաշէ տեսնի կ'օր ծառին վրայ մարթմ կայ, իմացնէ կը առջին ու զալին: Առջը մումութալէն զելէ ծառը ու վար գլորէ կը մարթուն. ետև վար զիջնի, իրերը ախպար զառնան, զանկին մարթուն կուտեն կը: Փուխարա ախպարը գիմանայ օր իրեն զանկին ախպօրը ջանավարները կերելեն, շատ տրորի կը, լըէ մէ կօտմ օսկի, տանի կը անոր կնկանը. Էն, կըսէ, ի՞նչ էնենք, ան ա անոր ճակտին գիրն էր. ես իրեն ֆուխարա վախըթս պղաշեցի, պղպատեցի, օր մէ քիչմ ինծի ձեռք բռնէր, չերաւ, ան չերաւ, հրմը ես կենա չեմ մուեհան էնէ քեզի, առ աս օսկեստանը ու ասով եօլա քընի:

III. Օ Խ Խ ԱՌ

Գըլլի չիրլի մէ տղամ զըլլի. աս տղան կպնի-
կը հօրը եախան, թը՝ ուզես չուզես թաքաւորին
աղջիկը ինծի համար պիտի ուղես:

«Օդո՛վ, կըսէ հարը, խելքտ զլովտ ժողուէ,
եօրդնիտ գեօրա օտևիտ երկնցու, զու վէվ, թա-
քաւորը վէվ: Թաքաւորը հէշ քեզի աղջիկ կու-
տայ. զլու գալու բան է»: Հարը տեսնի կ'օր
տղան ձութ է էղէ ջանին կպէ հոքին խալաս էնէ-
լու խաթեր, գելէ կերթայ խնամախօսութան
քարին կը նըստի: Թաքաւորը խնտայ կը վրան
ու զլուէն դէաֆ էնելու համար կըսէ թը՝ էկէր
տղատ սկ ու ճերմակը բերեց, կուտամ կը:

Հարը փոր-փոշման ըուքայ տուն: Քուքայ
տուն՝ տղին կըսէ թը՝ քեզի չըսի՞ հալիտ կեցի.
տիտ թագիտ զըեց, ըսաց թը՝ էկէր սկ ու
ճերմակը բերէ, կուտամ կը:

— Լաւ, կըսէ տղան քայէ ինծի մէ տեղմ նօքաբ
տու, աշխատիմ սկ ու ճերմակը փերեմ:

Ստոնք էրկուսը գելլեն կերթան, շատն ու
բիշը Սատուած գիտէ, կերթան մէ սպազ ախազիմ
ուսստ քուքան: Վրայ գըյնին մէ կուշտմ ջուր
խմեն կը ու օխխայ կէնեն: Օխխայ կէնեն թը
չը ախազը ակէն մէ էխտիար հալնորմ զուս

ըուքայ կը ու կըսէ թը ինչի՞ կանչեցիք: Ասոնք
զարմանան կը ու կըսեն թը՝ վէ՞վ քեզի կանչեց:
Թը՝ զուք Օխխայ չըսի՞ք. իմ անունս Օխխայ է:
— Նա, կըսէ հարը, չիտէինք օր քու անունդ
Օխխայ է:

— է, ատ տղատ ո՞ւր կը տանիս, հարցնէիը
Օխխայը:


Թը, տանիմ կ'օր մէկիմ քով նօքաբ տամ:
— Ինծին լաւին քովը չես կընայ տայ, փէ իմ
քովս տու, կըսէ Օխխայը:

Հարը ըազի գրլի, հալը կոռեն կը. տղան
կուտայ տուոր, ինքը գելէ կերթայ: Օխխայը ատ
մանչուն կառնէ, ախազը ակէն կերթայ նես
իրան օտան. ինքը նստի կը ու ատոր կըսէ թը՝
առ ինի թաքրէն աս ժուլխթը, ան համացիլք փէ:

Մանչը փէրէ կը. Օխխայը բանձր ձէնով կար-
թակը ու կենայ կուտայ տղին, օր տեղը թնէ:
Սոոր բանը սալթ ատ գլի: Օխխայն օր իրեն
թխթերը կարթայ կը, աս տղան անկճները կախէ:
լու անկան կէնէ ու բիթտուն սորվի կը: Ատ
Օխխայը մէ ըունտիկ աղջիկմ կունենայ. տոոր
սիրաը կացի կը աս տղին. զողտոց խրատ կու-
տայ թը՝ հարըս օր քեզի հարցնէ թը բանմ սոր-
վար, չըլի թը ըսէս սորվայ, ան սայթին գոյխտ
զարնէ կը. հէշ մի թւացնէ թը բան զիտես:

Տղին վատան թըմմիկը. հարը քուքայ օր
տանի, ուստան տղին հարցնէ կրթը օդուտ, հէշ
ինչ սորվար:

Տղանա թը՝ ինչ սորվիցուցիր, օր ինչ սորվի:



— Ատպէս է օրա, ել քընը, կըսէ Օխխայն ու
տղին ճամփէ կը: Հարը կառնէ տղին կերթայ:

Կերթայ, ճամփան տղան քիշմ ետ կը մնայ
ու մէ հըեղէն ձիմ գառնայ, քուրայ հօրն առաջը
ֆուրուակը: Հարը «Օվակ, Օվակ», ձէնէ կը. արի
հըեղէն ձիմ է էկէ, բոնենք: Օվակը ձի է դառէ՝
ո՞ւրտից պիտի գայ: Զին թոշի կերթայ, ալի
տղայ գառնայ քուրակը հօրը քովը: Հարը վրան
նեղենակը թը՝ վէ՞ր չանլամն էիր չքուէ, հըեղէն
ձիմ էր էկէ, քովս ըլլէիր, բոնէինք:

Ե, ինչ էնեմ, մատս փոտ չէր էրէ, կըսէ տղան:
Քիշմա կերթան. տղան հօրը կըսէ թը՝ քիշմ
կամաց քընը ես ահան էկայ: Տղան կենայ ետ
կը մնայ, մէ կարմիր կրվը կը դառնայ, կերթայ
հօրը քով, տոնիկ տալէն ասթին անթին վազզէկը:
Հարը չապալամիշ գլի օր բոնէ՝ չի կըրնը, տղին
ձէնէ կը, տղայ չկայ: Կովը ձեռքէ գելլէ: Տղան
քուրայ, հարը վրան ճուայ, բոռայ կը թը՝ ո՞ւր
չքուար, կովմ էկաւ, բոնէինք, ձմեռս բոլ բոլ
կթէինք, ուտէինք: Տղան ձին չի հանէ: Քիշմա
կանցնի՝ սիրուն օչխարմ դառնայ կը, հարը կէ-
նայ չապալամիշ գլի օր բոնէ՝ չի կըրնը, բիր-
տան օչխարը տղամ դառնայ կը, կաշէ՝ Օվակն
է, զարմանայ մնակը: Տղան առաջ քուրայ, կըսէ,
«Ըփար, ան հըեղէն ձին ու կովնա՝ օր էկան ես
էի. ըշտը ատպէս հիւնըներ էմ սորվէ. կերթանք
քաղաք՝ ես կենայ ձի, կով, օչխար գլիմ դու
տար ծախէ, հըմը չըլի թը գեամը, կըկալը ետ
կապը հետը տաս. իմացի օր՝ ակէար չտուիր՝ ես

կէնայ քուրամ տուն, հըմը օր տուիր՝ ալ պըծայ,
ինծի աղատում չիլի:

Կերթան տուն, տղան հըեղէն ձիմ՝ զլի, հարը
զեամէն քաշէ տանի կը մեյտանը ծախելու:
Հազար ու մէկ միւշտարի թափին կը, սահաթ-
ւանմ մէջ ձին լաւ գնով ծախուիկը: Հարը գեամը
կառնէ քուրայ տուն:

Երիկուն զլի, չիլի, մէմա աշէս տղան պու-
պուատ. նէս մուաւ: Մէկալ օրը կարմիր կովմ
էղաւ, հարը կէնայ տարաւ լաւ գնով ծախեց,
կրկալն առաւ, էկաւ տուն: Տղան իրիկուանը
կենայ ետ դառձաւ էկաւ տուն:

Մէկալ օրը տղան մէ սիրուն օխչարմ զառ-
ձաւ, հարը կապը ցկեց ճիտը, տարաւ մէյտանը:
Ճինլիկը էկաւ թոփ էղաւ օչխրին գլխուն, պազար
էրաւ, զին տուեց, ան էր՝ պիտի կապէին կուէ-
ին՝ մէ ճերմակ միրուք փիր էխտիարմ՝ էկաւ՝
մէկին տաս զին տուեց, առաւ օչխարը: Մարթը
գուզէր օր կապը քանտէ՝ հալեորը չը թողեց:
«Ե, ըսաց մարթը, կապը չեմ ծախէ:»

— Ահան քեզի ասքան ա աւելի, ըսաց հալեորը,
կապնա տու:

Ճինլիկը վրայ թափաւ՝ թը ատ կապնա ի՞նչ
է, օր դողաս կը վրան, է՛րկու շահու բան, աշ-
խրքին վարան կուտայ, տու էրթայ: Մարթը
մէ անքամ խափուի, վարաները կառնէ՝ օչխարը
կապը հետը կուտայ, կերթայ: Ատ հալեորը կաս-
նէ օչխարը, կերթայ ախպրին ակէն նես մտնի
կը, դու մի՛սէ ատիկ Օխխայն է էղէ: «Ես քեզի

մարիֆաթ սորվեցուցի, օր էրթաս աշխարք քանդէս, կըսէ Օխխայը. աղչի թէզ սաթըրը բեր, օր ասոր գլոխը գարնեմ: » Աղջիկը տեսնի կ'օր իրեն սիրած տղան է, վազգէ սաթըրը կառնէ պատին ծակը կոխէ կը, գըյնի ասթին անթին, սաքիթը ման քուքայ: Էպակէի օր շոլոր կուտայ՝ կըսէ կը թը՝ շկայ, չիտեմ ուր էս դրէ:

«Թոռացար ասօր, կ'սէկը հալեորը, արի, արի օչխարը դուն բոնէ՝ ես զտնիմ, կոկուծ բոնէ չը փախչի:

Աղջիկը բոնէ կը օշխրին կապէն, հարը կերթայ սաթըրը վնատուելու: Քիչմ' օր հեռեննակը՝ աղջիկը սաքի թը օշխարը սանը պիտի կապէ. կապը ճիտը փաթթէ կ'ու բաց կը թողնէ. հըմը ատ սահաթին օշխարը դոխ կը դառնայ ու թըռչիկը: Օխխայն օր տեսնիկը թը տղան դոխ էղաւ փախաւ, ինքնա շալաղան դառնայ դըյնի էտիթին: Գըյնի էտիթին, ան կերթայ՝ աս էտիթիէն. մազ մայ կ'օր հասնի, դոխը թագ դառնայ գըյնի թաքաւորին դիխուն. չալաղաննա թաքաւոր կը դառնայ, դիչնի թաքաւորին առաջը, կըսէ. «Երկինքն էի էլէ, թագս ընկաւ զոխտ, տու: » Թաքաւորը վերցնէ կ'օր տայ՝ թագը փարդ դառնայ կը. Օխխայն ա աշըդ դառնայ, սազը կը չալէ ու փարդը գուգէ: Թաքաւորը կենէ թը՝ փարդը տայ աշըդին, փարդը ութը հատ կորեկ կը գար. աշըդնա խորոզ զըլլի՝ ատ կորեկները կուտէ: Ինչդ դըլի մէ կորեկմ' թաքաւորին վեշերուն մէջը մայ կը, խորոզն օր օխտը

կորեկը կուտէ՝ աս մէ կորեկը տղուէս գրլի խորոզին խէխտէ կը:

Թաքաւորը մատ պոկանց կը մնայ, Խորոզին օր խեխտէ կը, բիրտան տղամ դառնայ կայնի կը թաքաւորին առաջը: Թաքաւորը կաշէ՝ ճանչէ կը օր՝ իրեն աղջիկը ուզողն էր, կըսէ. «Ղորթ օր սկ ու ճերմակը վերիր. աղջիկս քեզի հալալ է, տուի օր տուի»: Երթդ օխտը զոր, օխտը գիշեր հարսնիք կէնին, առօք փատօք պսակեն կը: Անոնք հասան իրենց մուրատին, դուրա հասնիք ձեր մուրատին:

ու քիչն Աստուած գիտէ, կերթայ համնի կը մէ քաղաքմ։ Կէրթայ ատ տեղաց թաքաւորին զոնադ։ Թաքաւորը ատ մանջուն շատ հաւնիկը, ատոր կըսէ կը թը, արի, իո՞ մէկուճար աղջիկս առ, ինձէն էտե ա թաքաւոր էղի։

Աս մանչը ուազի շիշլի, ու կըսէ կը թը, ինքը էկելէ մէ պիւղիւլմ տանելու, զառնալ աղաշանք կինէ թաքաւորին թը՝ թէ օր քովդ քիչմ խաթր ունիմ, մէ պիւղիւլմ գտի ինձի հրմար։ Եփ օր պիւղիւլը շինեն բերեն կը, թաքաւորը կըսէ աս մանջուն թը՝ մտի աս պիւղիւլին մէջը, թևերը շարմէ ու թոփի քնը ֆիլան թաքաւորին տանը փանձարան կայնէ, անոնք քեզի նես կառնեն ու իրենց պիւղիւլին քովը պահնեն կը, անոր առնելն ու փախչին ալ քու բանդ է։ Տղան ատոր ըսածին պէս մտնի կը պիւղիւլին մէջը ու թոչի, կերթայ, կայնի կը մէկալ թաքաւորին աղջրկան փանձարան։

Աս թաքաւորին աղջիկնա շատ ըսնտիկ գլիկ, անպէս ըննտիկ, օր արեին կըսէ կը ել, թը շը ես կելլեմ։

Աղջիկը պիւղիւլին տեսնիկը թը չը՝ ինկորուն չի գիտնայ թը ինչ էնէ։ Կանչէ կը հօրը, պիւղիւլը նես կառնեն, շաքրով հաց կուտեցնեն, մէկալ պիւղիւլին քովը զնեն կը։

Գիշեր օր զըլի, բիթտուն քնին կը, թաքաւորին աղջիկնա մէննակ ատ օտին օրթան ցկէ կը աեղը ու պառկի կը։ Եփօր քունը վրա կամցնի, աս մանչը ուսուլով գելէ կը պիւղիւլին մէջէն

Կայ էղէ՝ չկայ էղէ՝ մէ թաքաւորմ կայ էղէ։ Աս թաքաւորը մէ ժամմ՝ շինէ կը էղէ։ Շինէ պրծնիկը օրաց արարած աշխարհք կուզայ ատ ժամին մայիլ կը մտայ։ Մէ օրման՝ մէ էխտիարմ՝ կուզայ կաշէ, կաշէ վերջն ալ թաքաւորին կըսէ կը թը՝ ժամտ լաւ է, հրմը մէ բանմ պակաս է։ Թակեար մէ պիւղիւլմ բերես ժամիտ մէջը պահես՝ ժամիդ ալ ժամ չի հասնի։ Թաքաւորը ատ օր կիմանայ, կանչէ կը իրեն իրեք տղոցը, ու կըսէ կը թը, ձեզնէն վերն օր մէ պիւղիւլը մէջը պահես՝ ժամիդ ալ ժամ չի հասնի։

Գուզէք, զնացէք, պտըտուէք, բալքիմ զտնիք։ Իրեք մանչն ալ պատրաստութեն տեսնին, գելլեն կերթան կը։ Կերթան, կերթան, խիւլասա իրեքի բաժնուող մէ ճամփամ ըուաստ կուզայ։ Ասոնք աստեղ կուտեն, խմեն կը, ետքնա քարիմ՝ տակ մէկ-մէկ նշան զնեն կը ու իրարու խօսք կուտան, օր ետ զառնալներուն անպատճառ զան ատ տեղը, նշանները տեսնին ու թ'ակեար մէկին նշանը փասոտելէ (ժանգոտել), անոր իմտրտին հասնին։

Ասոնք գելլեն անմեքը մէ ճամփամ բոնեն կերթան։ Պղտի մանչը կերթայ, կերթայ, շատ

ու քուքայ աս աղջկայ թուշը կրսկուծմ պազնէ կը՝ ու վազգէ կերթայ պիւլպիւլին մէշը մոնի կը։ Ակչիկը վեր թոշի, ճուայ կը, խալայեղները մէկալ օտեցէն կուզան, կրակը վառել կուտայ, ու վախվըսելով քեօշեստանը կաշէ օր՝ իրեն պարնողին դժնի, ինչքան պտտիկը, տեսնի կ'օր մարդ չի երևայ, նորէն պառկի քնիկը։

Մանչը նորէն գելէ ու առաջուրնէն աւելի կմկուծմ պազնէ կը՝ ու վախչի մտնի կը պիւլպիւլին մէշը։ Աղջիկը աս անդամիս օր աւարատեղը ման գուզայ օր գտնի իրեն պարնողին, ալ քունը չի տանի, սուտ քուն գրլի, ինչ է պարնողին բռնէ։

Քիշմ կանցնի, տղան ալի չի բաքլայէ, չունքի համը բերանն է մնացէ, կելլէ պիւլպիւլին միջէն, կերթայ աղջըկայ քովը, չոքի կ'օր պազնէ, աղջիկը թերը ցկէ ճիտը, փաթթուի կը։ Թէզմ կրակ կէնէ օր տեսնի թը վեվէ բռնածը, կաշէ օր, ինչ աշէ, մէ ճէյրանմ պօյով պղուսով պահպան։

Մանչը փաթթուի կը անոր ու կըսէ թը՝ դու իմս ես, ես քեզի համար էմ էկէ։ Ատոնք քիշմ սիրուէնի կը, կաշեն օր լուսը բացուելու վրայ է, խօսք կէնեն օր էլլէն փախչին։ Մանչը կըսէ կը թը՝ արի էրկուսս ա իմ պիւլպիւլիս մէշը նստինք, քու պիւլպիւլտա առնինք ձեռքերս ու թոշինք, էրթանք մեր տունը։

Էաւ գրլի, կըսէ աղջիկը, հըմը՝ հարըս անպէս մէ հաւքմ ունի օր, ակեար անոր ըսէ թը ֆիլանը վախւէլ է, քնիք գտիր՝ անիկ հողին կրակը կը ցկէ,

ուր է ուր չէ՝ զարնէ սրպանէ, գտնի կը։ Ստոր շարան ալ գիտես ինչէ, անէ օր՝ հարըս մէ քանիմ հատեալուղ ունի, թ'ակեար եալուղը ձեռքդ ունենաս, հաւքին դալած վախտը ձեռացդ փուես, հաւքը կուզայ եալուղին վրայ կիջնի, քեզի միաս չի տայ, ինչ ալ օր ըսես՝ ան սահաթուն կատարէ կը։ Երէկ ատ եալուղներէն մէ հատութեց իմ խալայեղիս օր վլայ՝ ըլլի օր հըլլ քովը ըլլի, արի ատ խալայեղին ա հետնէրս տահինք։

Աղջիկը կերթայ խալայեղին կանչէ, փորփրէ, կիմանայ կ'օր եալուղը տահա քովին է, ատոր բարքնա կենէ կը, իրեքով նստին կը պիւլպիւլին մէշը, մէկ ալ պիւլպիւլն ա կառնեն իրենց քովն ու ծէքը չը ծէքաց թոչին կը։

Սապախտան թաքաւորն օր կիմանայ թը՝ նա իրէն աղջիկը կայ, նա պիւլպիւլները, ան սհաթուն արունը զլոխը կը զարնէ, կանչէ կը իրեն ան մէ հաւքը, ու կըսէ կը, թէ ուր է ուր չէ՝ իմ աղջիկս պիտի բռնես։ Ղուշը զանատները բանայ կ'ու թոչի կը։ Թոչի, թոչի, խիւլասա անոնց հասնի կ'ու՝ վրաները քշէ կը թը չը, անոնք թէզմ եալուղը բանան կը։ Ղուշին հերսը կիշնի, քուրայ եալուղին վրայ կայնիկը. մանչը քաշէ կը, զաման ու զարնէ զուշին զլոխը ցկէ կը։ Ղուշին զլոխն օր ցրկէ կը, նորէն ճամփայ գէլեն հասնին կը նշան դրած տեղը, քարը վերցնեն, տակը կաշէն տեսնին կ'օր միջակ աղրօր նշանը անպէս փաստել է, օր զու պղծար։ Մանչը աղջըկան կըսէ կը թը՝ աղբարս նեղութան մէջ է, կուղաս

անոր իմտատ հասնինք:

Աղջիկը բագի գըլի, էրթանը, կըսէ, ուր օր կուզէս:

Ատոնք նստին կը պիւլպիւլին մէջը, հարց ու փորց էնելով կէրթան: Կէրթան, կէրթան շատ գեղեր, բաղքներ կանցնին, մէմա մէ քաղքիմ՝ մէջ կիմանան օր՝ ատիկ ունեցած չունեցածը բըռիկի տուել, փշացուցելէ, ու հիմի ա դափուզարտակ մինչի բուկը պարտի մէջ խեղագուած, մէ աղայիմ ճորտ է դարձել:

Աստին գըլինին, անտին գըլինին, խիւլասա առող գտնինկը, բիւտթուն պարտքերը կուտան, պարտքնտէրերէն կազատեն, ու կառնեն հետները ետ կը դառնան: Ետ աղբօր աշքը չի վերցնէ, օր պզտի աղբարը տանի պիւլպիւլը, մէմա ատ աղջկան աչքն խմէ կը:

Ճամբան մէ հորիմ քով նստին կը օրայ՝ ատ մէծ աղբարը կըսէ կը մէկալին թը, ծկակելեմ, մէմ՝ արի կախուի աս հորը պուտըմ ջուր հանէ խմենք: Պատի աղբարը անկաճ կէնէ ու մեծ աղբօր փտած չուանով հորը կը կախուի: Աղբարնէ, զարնէ կուէ կը չումնը ու աղբորը ցկէ կը հորը: Պատի աղբարը կուլայ, կաղաչէ օր իրեն հանէ՝ աղբարը հէջ տէրը չի ըլլի, ու զոռով կառնէ աղջկան թռչի կերթայ տուն, պիւլպիւլը կուտայ հօրը: Հարը շատ կուրախնայ, պիւլպիւլը կախէ կը ժամը ու պատրաստութեն տեսնի կը օր, իրեն մանչուն պսակէ բերած աղջկանը հետ:

Աղջիկը էկած օրէն նա կուտէ, նա կը խօսի, մոթըւորած նստի կը վար: Հարսնէց օրն օր մօտենայ կը, տղին մարը կուզայ աղջկանը հարցնէ կը՝ թը՝ ինչի ատպէս խեղճցեր, կուրկուրի ձաղ ես կտուել: Աղջիկը ալ չի համբիրէ, բանայ կը բերանն ու էղած չեղածը պատմէ կը ու գուլայ:

Թաքաւորն օր ատ գիմանայ՝ աղջկան ասկեար կուտայ, օր էրթայ բերէ պզտի տղին: Աղջիկը ասկըրին զլոխը անցած կերթայ զըտնի կը հորը, նես կաշէ, տեսնիկը՝ օր իրեն անուշ եարը մէ կոխքին ընկած հոգուն հետ է: Ալ չի համբիրէ սէր ու սէվտայէն, սըտին կըակէն վար կը կախուի, հանէ կը անոր դուս, ձեռքը քսէ փթած տեղերը կը սաղցնէ, կառնէ կուզայ տուն:

Հարը օխան օր՝ օխոը զիշեր հարսնիք կէնէ, աս էրկուսին պսակէ կը, ետև օրթանճա տղին ծեծէ, տնէն վոնտէ կ'ու' իրեն թախտն ա կուտայ պզտըկին:

Անոնք հասան իրենց մուրաղին, դուքա հասնիք ձեր մուրաղին:

Առաջ այս նույն ու մեր հայոց տիեզեր
ու մեր պատուի առաջ այս կողման
կայուն գույքը ու պատուի առաջ մեր այս շահման
անունու պատճենի արքու և առաջ մեր
առաջ շահմանու մասն պատճենի անունու բաժ
առաջ այս կողման գույքը կույսուն անունու
այս մեր այս կողման գույքը կույսուն անունու ու
այս մեր այս կողման գույքը կույսուն անունու ու



անունու գույքը պատճենի այս մասից պատճեն
մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու
այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու
այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու
այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

այս մասից առաջ այս կողման գույքը պատճենի անունու

"



ԳԻՆԵ 10 ԿՈԴ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0237688

56.765